



ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐ  
ԹԻՒ Յ.

Ս Լ Ո Յ Ո Վ Ո Վ

ՄԱՐ 31.  
1867.

# Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ԵՐԵՎԱՆԻ ԲՈՆՈՐԲԵԿԻ ԵՒ ԳՐԵԳՐԻԱՆԻ

Է Գ Ա Հ Ա Ը Ա Ռ Ո Ւ Խ Ե

S. S. Գ Ե Ա Բ Գ Ա Յ

ՆՈՐԾՆՏԻՐ Վ Ե Հ Ա Փ Ա Ռ Կ Ա Թ Ո Ւ Ղ Ի Կ Ո Ս Ի Ս Մ Ե Ն Ա Յ Ա Յ

Առաջին ոգիկ, գաստաւառնեալ, աւետաբեր սիրուն հրեշտակ .  
Բարձեալ ըզյոս և զաւեախա, դիմես վաւթալ ուր ուրեք Հայք .  
Խոր յանդաճմննըս համակեալ, խոկան ըզպէտա Ազգին խրեանց :  
Պատմեա մեզ օն, ոգիկ զուարթուն, զի՞նչ քո պատգամ՝ աւետառ .  
Միթէ յանդ ել ՚ի կարեւոր ինչ պիտոյից Ազգին մերոյ .  
Եւ փրկութեան տահմին Հայկայ ւերջանկութեան բերես խառաւմն .  
— “Օ իմ աւետիքս յուսապատար, անդէն կրկնեաց զուարթուն աշխաց ,  
Օ իմ՝ աւետիքս յոյր սակա եկի քեզ պատմեցից, հեք Հայկազուն ,  
Որ բերկառիթ անշուշտ լիցի վրշասցելցդ և ՚ի սիրուն :

Յառաւօսուց մինչ ՚ի Մասսեաց ես ՚ի գագաթն հանդէի լուս ,

՚ զընին կացի տիտուր երբեմն ճոխ յաշխարհն Հայկաց ,

Յորմէ թափուր արդ գըստանի և այրիացեալ կայ յուռաբեկ .

Պատգամ յանկարծ Աստուածային ՚ի գարիրաց սրձակեր վճիռ ,

Յէ՛ ըզֆեսայ եկեղեցւոյն Հայաստանեաց ընտրեցի արդ ,

Օպրժանաւորն ըզգահակալ ՚ի Եփեթանեաց կոչեմ ՚ի Հայս ,

Օդէ՛ Ուրբէթս Եպիսկոպոս զարթուն հովիւրն Պրուացւոց ,

՚ պաշտօն ՀԱՅՐԱՊԵՏԻ հանուրց ազին թորգումական .

Որ եռանդուն իւր ընտութեամբ յոյս արծարծէ ՚ի սիրո համբուն ,

Օ ի է կարող գոլ օգտակար , և ազնըւական ՚ի ոպաշտաման :

Ահա ես զայս , ո Հայկազուն , նօթձեմ քեզ բան երջանկառիթ ո :

– Օ՛ն դու հապա , հրեշտակ սիրուն , հրեշտակ բաներ սիրատարած ,

Որ տեսողացն ըզբեզ գամ մի դու արծարծես ՚ի յոդին յոյս .

Օ՛ն բարձրացիր արդ ՚ի յեթեր մատուցանել այժմ առ ՚ի մէնջ

՚ Եարձրելցն ՚ի յաթռու սուրբ զ ՚ի խոր սըրակ ըզմեր աղերս .

Օ խմատութեան իւրց ըզնարհս հեղուլ մաղթեմբ ՚ի մեր ՚ի Հայր՝

Եւ զօրավիլին և օգնական լինել նըմա ՚ի յերկար կեանս .

Ի առնալ զզեզծումն բարուց կրօնից որ ըսպրդեալ մուծան ՚ի Հայս

Հետեւելով անմըստաբար շաւզաց վատթար և մըթամուայլ

Տկարամիտ զառածանացն այլոց ազգաց ամբարտաւան :

Վ առեսցէ սա յոդիս հանուրց ըզհուր սիրոյ Աստուածական ,

Հրեշտակայինըս պատրաստել Եկեղեցւոյ ըզպաշտօնեացս ,

՚ կրօնականս , և ՚ի պիտանին քաղաքական կրթեալ խնամով .

Յոր աւարտեալ ըզլեհութեան իւրց ըզպարտս նըւիրականս ,

Տարցի սլրտակ վրտեմ փառաց առաբնեացն յստպարիզի :

Որում և մեք ընդ Հայս ողջոյն ակընկալու մընամբ յաւետ ,

Եւ զերկար կեանս մաղթեմբ յերկնից Հօրըս մերց ՎԵՀԱՓԱՌԻ .

Օ ուրախութեան զառհաւատացեաց տարով հնչմամբ երգոց գողորիկ ,

Կեցցէ , ձայնեմբ , մերս ՎԵՀԱՓԱՌ ԳԵՈՐԳԵՌՍ Հայր Արքազան .

Կեցցէ ԱՌմոռ Դուստուրչեան յլ վմիածին միշտ անսատան ,

Դործովք վրաեմ և բարերար , յիշատակաց արժանաւոր .

Քանդակեալ ՚ի սրտս մեր անջնիջ յաւերժ պահեսցի անդ :

Եւ անմուաց Հայրն ողջոյն վնորտոյն սիրով տացէ զանուն

Եւ բերկրեսցին որդիք ըզհարբ սպար բոլորեալ ճոխ , անկարօս ,

Մինչեւ ցեթեր բարձրացի փառք և Վեհ անուն ազգիս Հայոց :

Վուաշիկայ ճառա՞ որ Ժառանդաւ  
Հպաց դպրոցի պարզեւարտվառթենէ  
հանդիսին օրը կարգացուեցաւ, ու  
բարակիք սիրացու Ունուկը զբուցած  
է, և որամշեաւ ասիկայ վաղեմի աւ  
շակերտներէն է և ոչ արդի Ժառան  
դաւորաց դպրոցին, վան որս իւր  
ճառն ալ հոս առանձին հրատարակել  
արժան համարուած է Ուսումնական  
խորհրդաց որոշմամբը: Խոկ Ժառան  
դաւորաց դպրոցի մի քանի յառաջաւ  
գեմ աշակերտաց խօսեցած ճառերը,  
ինչպէս նախարդ թուով ըսինք, զատ  
աեարակով հրատարակուած է արդէն:

Ամենապատիւ Արբազան Պատրի  
արք Հայր, և Ամեմաշուք հանդիսաւ  
կան Տեարք:

Հնականաբար մարդս իւր կենաց  
ընթացից մէջ հաճցական իրաց ձը  
գում մը՝ հակամիտութիւն մը ունի.  
այս խոհուն էակը իւր գոյութեան աւ  
ռաջին քայլափոխէն սկսեալ, երբ կե  
նաց ըսոր ողջունելով՝ կը սկսի շնչել  
իւր էութիւնը կենդանացնող քաղցր  
սիրքը, և զինքը շնչափառող բնոււ  
թեան գեղեցիկ և վաեմ առարկայնէ  
րու ազգեցութենէն ընական հետա  
քրոբրութեամբ մը իւր ուշը և մոռա  
գրութիւնը անոնց վայ կը յարէ, ո  
րով կը սկսի իւր խմացականութեան  
սահմանը ընդարձակել:

Այս կետէն սկսեալ իւր տեսու  
թեան առջեւ կը ներկայանայ այն քաղցր  
կենակցութիւնը, որ կ'անուանուի ըն  
կերական յարաբերութիւն. ուրիէ  
ետքը սովորութիւններու ու օրինակ  
ներու հետեւութեամբ միայն իւր քայ  
լերը կ'առնէ, ուր անկուպար բաղձան  
քէնմիայն հրամացուելով օդասկարին  
և անօդասկարին, առեղին և գեղեցկին  
կը յարի իւր հաճցիցը հաւանութիւ:

Եւ պատիս մոդեալ կ'ընթանայ գէպ  
ի այն վիճը՝ ուր իր բարոցական կենաց  
թելին կը սովառնան անակնկալ թշուա  
ռութիւններ: Խոկ երբ լորդուի ա  
նոր ամեն մէկ աճեցուն շարժման հետ  
մորի և սրաի գաստիարակութիւնը,  
կը սկսի քայլ առնելառ բարին միայն և  
առ վացելուն: Եւ այս հայեցողական  
կարծիքը ջջմարափի եթէ իւր սկիզբը  
մարդասիրութենէն ըլլայ, որոյ պա  
կառութեան վնասը ինչպէս շատ ազ  
գերու, նոյնպէս մեր ազգին վայ ալ  
կը տեսնուի:

Այսօր ամեն մարդ համազուած է  
թէ մարդս ընկերութեան մէջ կ'ասկ  
րի, և թէ մարդկութեան անդամ և  
այն սեռին նոյնութեան առնչութեամբ  
ունեցած յարաբերութիւններովը՝ պարտ  
քեր կառուարելու և իրաւունքներ վա  
յելելու արամադրուած է. մէկ խօս  
քով՝ իբր աշխարհաբազաքացի, պար  
տաւոր է այն ընդհանուր մարդկու  
թեան, ուր կը տեսնէ իւր ամբողջու  
թիւնը կազմող ամեն ներգործութեան  
իրական պատկերը և իբր հայրենի  
քի զաւակ՝ պարտաւոր է նաեւ իւր  
հայրեննեաց:

Այս պարտաւորութիւնները ան  
ծանօթ գաղափարներ չեն. ամեն նըր  
բառես միոք կրնայ առանձին իւր բը  
նութեան վայ հետազօտել, և իւր  
կանուխ հասակին մէջ նշմարել զայն:  
Որ և իցէ առարկացի նշանակիչ գաղա  
փար այնչափ ազգու և ախորժելի ըլ  
թրթռար մեր լսելեաց՝ որչափ մարդ  
և մարդկութիւն բառը. այս ախոր  
ժակը կ'ենթագրէ անոր լսուութեան  
իղձը: Ուրդկային սեռին բարելաւու  
թեանը հածութիւն և բազանիք ու  
նենալը, հանդութեան բարւոյն վայ  
նկասազութիւն ընելլ, ոչ այլ ինչ է՝  
բայց եթէ մարդասիրութիւն: Արտին  
այն գեղեցիկ զգացումը, երբ կ'եղա